

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻԻ 2

1 Մայիս 1892



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ


ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատր Ալի Ճառուկի Թի. 20

1892

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՀԱՄԱԶՍՑՆՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՒԱՏՈՅ.
—Յ. Վ. ԲՕՂԱԹԵԱՆ
2. ԸՆՏԻՐ ԱՍՍՑՈՒԱԾՔ.—Կ. Կ. Ա. Ուկեան
3. ԱԿՆԱՐԿ ՀԱՅ ԱԹՈՒԹԱՅԻՑ ՎՐԱՅ —Ս. Վ. Նալչ-
բեկեան:
4. ՀԱՅՐԱԽՕՍԱԿԱՆ.—Յ. Յ. Ալան.
5. ԱՆՈՒԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՄԻ.

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Երրորդ Տարի

թիւ 2

1 Մայիս 1892

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՒԱՏՈՅ

ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹԻՒՆ (ANTHROPOLOGIE)

(Շարայարութիւն) (*)



Ճարդ ըսածնիս համառօտներք, Փոխակերպութիւնն սոսկ ենթադրութիւն մի է եւ միանդամայն մոլորութիւն մը հակառակ արարչագործութեան վարդապետութեան: Իբրեւ սոսկ ենթադրութիւն, կը դատապարտուի բնական պատմութեան մատակարարած յայտնի եւ բացայայտ իրողութեամբք: Իբրեւ մոլորութիւն, կը դատապարտուի աստուածարանական եւ իմաստասիրական վարդապետութեամբք: Աւասիկ զիտնականի մը կարծիքը որ ստուգիւ Տարվինի հետ թշնամութեամբ չէ. «Նս, կ'ըսէ Պ. Ակասսի, այս զրութիւնը հակառակ կը կարծեմ այն ճշմարիտ ուղղութեանց՝ որոց պարաի հետեւիլ բնական պատմութիւնն, ես՝ զիտութեանց յառաջադիմութեան եւ զարգացման զայն վնասակար

(*) Տե՛ս Պարիզի Գ. Տարի Բէ- 1

եւ աղէտարեր կը համարին: Մեք եւս կրնամք յաւելուլ թէ այս դրութիւնն՝ անաստուածութեան եւ նիւթակրօնութեան պաշտպան հանդիսանալովն, ուղղափառ Աստուածաբանութեան սկզբանց զէմ կ'ոգորի: Առանց Աստուծոյ գործակցութեան ամեն ինչ մեկնել ուղելով, փոխակերպականք Եպիկուրոսի կոչաւ եւ անհեղեղ մոլորութեանը մէջ կ'իյնան ի հարկէ. վասն զի նիւթոյ կ'ընծայեն Աստուածային կարողութիւն մը զոր չունի նա բնաւին: Բայ աստի, մարդոյ ուղղակի եւ անընդմիջական ստեղծումը ուրանալով՝ կ'անպատուեն տեսութիւն մը՝ որ տրամաբանութեան հակառակ հետեւութիւններու առջեւ չընկրկիր: Ուստի մտադիր եմք հերքել այսօր այն նիւթապաշտ կարծիքը՝ որ մարդկան կու տայ զկապիկս իբր նախահարք:

Մարդս՝ կատարելագործեալ կապիկ մը չէ ամենեւին. եւ պէտք է ըսել թէ այն անձինք, որ իրենց կապիկէ սերուած ըլլալը պնդելով կը պարծենան, աղնութեան եւ արժանապատուութեան զգացում չունին: Թո՛ղ բոլորովին իրենց ըլլայ այդ պատիւ, զոր լրջամիտ եւ ողջախոհ անձինք իրենցմէ չեն կապտեր: Կապիկք նախահարք մարդոյ ... Ի՞նչ պատճառաւ: Իրենց իմացականութեան պատճառաւ: Սակայն կապիկներն ամենէն աւելի մտացի չնչաւորներ չեն: Ոսկրաբանական նմանութեան պատճառաւ: Սակայն կապիկի ֆիզիքական կազմութիւնն էականապէս կը տարբերի մարդոյ ֆիզիքական կազմութենէն: Ոյր վասն Պ. Քաթաֆատ կ'ըսէր իրաւամբ թէ «Մարդս կը տարբերի անասունէն այնքան եւ այնպէս, որքան սա կը տարբերի բուսականէն» եւ ապաքէն, մարդոյ եւ կապիկի մէջ բնախօսական, իմացական եւ բարոյական տարբերութիւններ ակն յանդիման կ'երեւին:

1. Բնախօսական դարձերո-ւիւնս:—Մարդոյ գանկը շատ աւելի մեծ է եւ ուղեղը աւելի ստուար քան զկապիկներ: Դիմաց անկիւնը կը տարբերի, ի մարդն, ընդ մէջ 70 եւ 80 աստիճանաց. իսկ, ընդհակառակն ի կապիկի, կը տարբերի ընդ մէջ 35 եւ 30 աստիճանաց: Սակայն եւ այնպէս, կ'ըսէ Պ. Քաթաֆատ, «Մարդոյ եւ չափահաս մարդակերպի մէջ (anthropomorphe) ուղեղի խորչերու յօրինուածութեան մասին կը տեսնուի նմանութիւն մը, որ ոչ սակաւուց խաբուելուն առիթ եղաւ, եւ որուն վրայ յամառ եւ պինդ կային, սակայն այս բանս տեղի կ'ունենայ հակառակ կարգաւ: Ի կապիկի, քունքի սեպոսկրային պատուածներն որ միջին ըլլալով կը կազմեն, ի յայտ կու գան եւ կը կատարելագործուին առջեւի պատուածներէն յառաջ: Ասոր հակառակ, ի

մարդն, ճակատային պատուածները նախ կ'երեւան եւ միջին բլթակի պատուածները ամենավերջը կը յօրինուին: Ուստի յայտնի է թէ, երբ երկու գործարանաւոր էակներ իրենց զարգացման պահուն հակառակ ընթացքի կը հետեւին, այդ երկուքէն ամենազարգացեալը բարեչրութեան օրինօք չէ կարող միւսէն յառաջ գալ»:

Ուղղահայեաց զիրքը մարդոյ բնական կեցուածքն է. կապիկն, ընդհակառակն եթէ կանգուն եւ ուղիղ կենաց, ըստ պատահման եւ վարժութեամբ է:

Մարդս՝ մասնաւոր գործքեր կատարելու համար իւր բազուկները եւ ձեռքերը կը գործածէ. իսկ կապիկն զամոնք քալելու կը գործածէ: Կապիկը բութամատ չունի եւ կամ շատ տարբեր բան մ'ունի. անոր թեւերը մինչեւ ոտքի պծեղը կ'իջնեն, մինչդեռ մարդոյ բազուկներն առ առաւելն ծունկի կրնան համիր: Ուրիշ նշանաւոր տարբերութիւն ալ կայ: Մարդոյ սրունգներն աւելի երկայն են քան բազուկները: Իսկ կապիկի սրունգները կամ բազկացը հաւասար են, կամ աւելի փոքր ու կարծ:

Մարդս քալող է, իսկ կապիկն մագլցող, եւ այս երկոցուն վայրաշարժ կազմածքը սքանչելապէս եւ կարի յարմար են այդ կրկին պաշտամանց:

Հիւքալէյ գիտնականն ասկից սա եզրակացութիւնը կը հանէ, «Կապիկի կմախքը, կ'ըսէ, իւր ոտկրեղէն կազմածքով եւ յօրինուածութեամբք կը ցուցնէ թէ կապիկն իւր չորս ոտքին վրայ քալելու համար ստեղծուած է. իսկ մարդոյ կմախքը կը յայտնէ թէ մարդն ուղիղ քալելու, ուղղահայեաց զիրքը պահելու համար ստեղծուած է»:

Այս բնախօսական տարբերութիւնները կրնայինք զեռ շարել, բայց ցարդ ըսուածները բաւ են հաստատելու այն անհուն միջոցը որ կայ ընդ մէջ մարդոյ եւ կապիկի: Ուստի Պ. Քաթոֆատ շատ իրաւամբ կ'ըսէր թէ «կապիկն, որչափ եւ կատարելագործութեան հասնի, չկրնար մարդուն հաւասարիլ եւ փոխադարձաբար, մարդն, որչափ եւ զինքը նուաստացնէ, չկրնար կապիկն մերձենալ, եւ առանց զարգացման օրէնքը յերաշխելու, չէ կարելի գտնել անցք մը՝ ընդ որ մին անցնի միւսոյն»:-Կարեւոր դիտողութիւն մի եւս: Եթէ մարդոյ ոտկրեղէն կազմածքը կապիկն կը նմանի, զեռ ուրիշ գործարանային նմանութիւններ ալ ունի ինչ ինչ կենդանեաց հետ: Մարդոյ մարտողութեան գործարանը, օրինակի ազագաւ, մտակեր անասնոց մարտողութեան գործարանին

Համանիր: Այսու հանդերձ, կրնայ արդեօք լրջօրէն ըսուիլ թէ արջն եւ առիւծն մարդոյ նախահարքն են: Ո՞վ դիտէ . . . թե-րեւս ապագայ ընտապատումներէն ոմանք այս ենթադրութիւնը աւելի մտաց յարմար գտնեն:

2. Իմացական գարբէրութիւն:— Իմացականութիւնն է կարողութիւն ճանաչելոյ եւ ըմբռնելոյ զկապակցութիւնն եւ զզօր: Սորա ինչ ինչ գործողութիւնք թէ՛ մարդոյ թէ՛ կենդանեաց հասարակ են, որպիսիք են զգայութիւն, յիշողութիւն եւ երեւակայութիւն: Այս այլ եւ այլ գործողութիւնք՝ զգալի կը յորջորջուին վասն զի գործարանաց սերտիւ կասակցեալ են:

Պէտք չէ սակայն կարծել թէ այդ գործողութիւնք հաւասար կերպիւ տեղի կ'ունենան ի մարդն եւ յանասունս: Երբ սոքա կը զգան, կ'երեւակայեն, կը յիշեն բան մը. զգայական տարրն է որ ամենամեծ տեղին, կրնայինք ըսել՝ միակ տեղին կը գրաւէ. իսկ երբ մարդն սոյն գործողութիւնները կը կատարէ, իմացական տարրն է որ կը տիրապէտէ. առանց սակայն ի բաց մերժելու զգայական տարրը:

Զգայական գործողութիւններէն յետոյ՝ կուգան իմացական գործողութիւնք որ գանոնք կ'ենթադրեն եւ կը կատարելագործեն միանգամայն: Սոքա են դատողութիւն, ընդհանրացումն եւ պատճառաբանութիւն: Դատողութիւնն է ըմբռնումն կապակցութեան ընդ մէջ երկուց իրաց. ընդհանրացումն է ըմբռնումն առնչական: Նմանութեան ընդ մէջ բազում իրաց. պատճառաբանութիւնն է ըմբռնումն յարաբերական նոյնութեան ընդ մէջ երկուց դատողութեանց եւ մի այլ երրորդ դատողութեան: Այս ամեն գործողութիւնք՝ զորս թուեցինք, մարդոյ մեծութիւնն եւ ազնուութիւնը կը կացուցանեն եւ բոլոր կենդանիներէն վեր կը բարձրացնեն: Կապիկն թանձրացեալ որպէս նաեւ վերացեալ իրաց իմացական ծանօթութիւնը ստանալու անկարող եւ անյաջողակ է ամենեւին. նա երբեք չանցնիր այն անձուկ սահմանը զոր զգայութիւնն եւ զգայական գործողութիւնք իրեն զրած են:

Ա. Զգայութիւն:— Զգայութիւնը կրնամք սահմանել: «Ամբողջութիւն հոգեբանական յարացուցական կամ կարեկան (affectif) երեւութից, որ գործարանաց վրայ եղած ազդեցութիւնէ մը անընդմիջապէս յառաջ կուգան»: Ըստ այսմ, կ'ըսէ Պալմէս, զգայութեան երեւոյթները յերկուս կը վերածեմք, ի ներքին եւ յարտաքին: Իսկ զգայութիւնը արկայացնելու համար դատողութիւն մը հարկաւոր է, դատողութիւն՝ որ քիչ շատ բացայայտ,

առաւել կամ նուազ երեւելի ըլլայ զգացող եւ դատող էակին: Անասուններն առակ չեն որ եւ իցէ գատողութիւն ընելու, բայց, ի նոսա, բնազդումը գատողութեան տեղը կը ընու: Մարդն եւս նոյն վիճակի մէջ կը գտնուի երբ իւր իմացական կարողութիւնք տակաւին բացուած կամ ի գործածութեան չեն:»

Զգայարանք մեզ կ'ուսուցանեն թէ կան արտաքին առարկաներ՝ որք սարածութիւն ունին եւ մեր վրայ ազդեցութիւններ յառաջ կը բերեն՝ զորս զգայութիւնք կ'անուանումք: Այլ զգայութիւնք որչափ եւ բարձր կատարելութեան հասնին, երբեք իմացականութիւն չեն կրնար ըլլալ, վասն զի ոչ ոք կրնայ վեր ի վայր չըջել օրինաց ներդաշնակութիւնը, որոնք իւրաքանչիւր արարածի պահպանման, զարգացման, ուղղութեան կը հսկեն: Զգայութիւն եւ իմացականութիւն մի եւ նոյն կարգի չեն պատկանիր. առաջինը կը վերաբերի նիւթական կարգի, իսկ երկրորդը՝ աննիւթական կարգի. որով երկուքին մէջ կը բացուի անգունդ մը զոր ոչ ինչ կրնայ ընու: Հետեւաբար, փոխակերպութիւնն, որ կը կարծէ բանիւ լոկով ընու զայս վիճ, շատ տկար ու վաղափուլ հիման մը վրայ հաստատուած կը կենայ: Եւ յերաւել, եթէ իմացականութիւնն փոխակերպեալ զգայութիւն մի լինէր, օր մը պիտի դարձ յորում սլականջն (միտիա), երկպատեան, անզուխ թուլամորթն պիտի ունենային Գայիլէոսի, Լայպնի)ի գիտութեան հաւատար կամ աւելի գիտութիւն մը: Ուրեմն, կապի զգայութիւնքն այսօր եւս նոյն են, ինչ որ էին ի սկզբան. եւ մարդկային իմացականութիւնն՝ կապիային փոխակերպեալ զգայութիւն մը չէ:

Բ. Յելըո-Բեաւ.— Յիշողութեան պաշտօնն է զարթուցանել այն գիտակցութեան վիճակները որք արդէն տեղի ունեցած են: Գիտակցութեան վիճակներն երկուք են, նախնական վիճակներ, երկրորդական վիճակներ, կամ յիշատակք: Աստ կրնայ ինչոյր յարուցուիլ թէ արդեօք գիտակցութեան ամեն իրողութիւնքն կրնան յիշուիլ: Տեսողական, շօշափելի եւ լսողական զգայութեանց համար չկրնար երկբայուիլ. կրնամք նաեւ հոտերն ու համերը ճանչնալ եւ զանազանել. եւ իմաստասիրութիւնն եւս կ'ըսէ թէ հաճոյք եւ ցաւք, ցանկութիւն եւ կարիք, կամաւոր ներգործութիւնք եւ որոշողութիւնք կրնան յիշուիլ: Ուստի յիշողութիւնն ոչ այլ ինչ է, եթէ ոչ նկատառութիւն անցեալի, որ յաճախակի մեզ կը ներկայանայ առաւել կամ նուազ պայծառութեամբ եւ յստակութեամբ: Եւ այս բանս կը կատարուի, երկու կարեւոր

միջոցներով. 1. նշանաւոր եղելութեան մը շուրջը երկրորդական իրաց հաւաքմամբ. 2. ստոյգ եւ որոշ թուականի միջոցաւ անցեալ յիշատակներու հաւաքմամբ:

Անցելոյն խելումուտ եւ վերահաս ըլլալու համար՝ պէտք է որ մեր միտքն ընէ անդրադարձութիւն մը՝ որով կարենայ մէն մի պատահարն ու դէպքը որոշակի զանազանել: Ուստի, յայտ անտի է թէ յիշողութիւնն սոսկ զգայական կարողութիւն մը չէ, այլ նաեւ իմացական կարողութիւն մը. եւ անցեալն ալ կենդանեաց եւ մանկանց համար ճշմարիտ թո՞ն ու բո՞ն մի է, կատարեալ խառնակութիւն մի է: Ըստ հետեւորդին, կապիկն բացառութիւն չկազմեր ընդհանուր օրինաց՝ որ առ հասարակ կը տարածուի համօրէն անամնոց վրայ. եւ մարդոց բարձր կատարելութեան համեմուտ համար հարկ անհրաժեշտ էր որ կապիկ յիշողութիւնն հետ զհետէ փոխակերպութիւններ ստանար, ստորնազոյն կարգէ ելնէր եւ բարձրագոյն կարգի հասնէր: Եւ այս անհնարին իսկ է:

Գ. Երեւակայութիւն: — Յիշողութեան պէս երեւակայութիւնն ալ յիշատակներով կը զբաղի, բայց սա տարբերութեամբ որ զանոնք կ'եղանակաւորէ, եւ օժտեալ է գտնելու, հնարելու, եւ տեսնելու կարողութեամբ: Երեւակայութիւնն ամեն զգալի առարկայները, վերացական եւ տեսլական գաղափարները կը պարունակէ: Երեւակայութիւնն՝ սովորական կենաց մէջ, գիտութեանց մէջ, զեղարուեստից մէջ կարեւոր դեր ու պաշտօն կը կատարէ:

Երեւակայութիւնն՝ սովորական կենաց մէջ, զպագայն մեզ կը ներկայէ վարդազեղ երանգօք. եւ յոյսն՝ որ մեր կենաց ողին է, երանաւէտ նպատակի մը զհետ պնդելու կը յորդորէ զմեզ, եւ այս վախճանին հասնելու կարեւոր միջոցները մեզ կը հայթայթէ: Երեւակայութիւնն՝ հրապուրիչ հորիզոններ կը պարզէ մեր առջեւ. եւ ստէպ մեր երազած երանութիւնք կը փարատին իբրեւ ստուերք: Ի՞նչ դառն յուսախաբութիւններ մեր կենաց մէջ. . . : Այսու հանդերձ, այդ յուսախաբութիւններն ալ քաղցր եւ փոքրօրի կ'ըլլան, մինչ երեւակայութիւնն, երջանիկ ապագայի մը խորհուրդը ի մեզ ծնանելով, ներկայ չարեաց համբերութեամբ տանելու զմեզ կը խրախուսէ:

Երեւակայութիւնն՝ երեւելի ծառայութիւններ կը մատուցանէ զիսնականին, ենթալրութեանց ընդարձակ գաշտեր բանալով, եւ ձեւեր ու թեւեր ստեղծելով, որոց պատկերքն ի բնու-

Թեան միշտ անկատար են եւ կոչու: Հետեւաբար երեւակայու-
թիւնն է որ ուսողութեան նիւթերը կը մատակարարէ:

Եւ որովհետեւ գեղարուեստն՝ տեսլական դեղեցկին արտա-
յայտութիւնն է, երեւակայութիւնն արուեստագործին ճղանց
օգնութեան կը փութայ: Արուեստագէտն՝ յափշտակուելով չնաշ-
խարհիկ գեղեցկութենէ մը՝ կ'ուզէ զայն նկարել եւ, այսպէս
ըսելու համար, անոր մարմին զգեցնել սրտակիրի մը կամ ար-
ձանի մը վրայ . . . : Արդեօք ի՞նչեր կ'անցնին արուեստագիտին
մտայ մէջ, երբ պատկերն եւ արձանն կը կանգնին իւր առջեւ,
ոչ պատարկ եւ համր, այլ վերամբարձ զօրաւոր շունչով մը, այ-
լակերպեալ վսեմ խորհրդով մը: Տեալականի արտադրութիւնն՝
երեւակայութեան երեւելի գործքն է:

Ուստի մարդս չճանչնար այն միօրինակութիւնը, այն միա-
կերպութիւնը որում ենթարկուած է անասունն եւ որով կը յարի
եւ կը կառչի նիւթոյն՝ «Եթէ, կ'ըսէ W. James, կարելի ըլլար
ամենայեալին մարդ մը փոխադրել վայրկեան մը շան զգայանոցին
մէջ (sensorium), սարսափահար կ'ըլլար նա տեսնելով անդ երեւ-
ակայութեան պակասութիւնը: Խորհրդոց համանման խորհուրդք
չեն յաջողիր, այլ միայն ունակական հետեւակիցներ: Մի մուտն
արեւու չզարթուցաներ անդ դիւցազնի մը մահուան փոխարեւ-
ութիւնը, այլ հանգչելու գաղափարը, զի ժամանակն է հանգչելոյ»:

Միակերպ ու միօրինակ աշխարհի մը մէջ մարդն՝ շնորհիւ
իւր երեւակայութեան, նորանոր եւ այլ եւ այլ տեսարանաց
հանդիսատես կ'ըլլայ: Բնազգումի արգելքներէն զերծ է նա. իւր
արգասաւոր միտքն՝ անբան ուղեղի մը անձուկ սահմանաց մէջ
չըջափակուած չէ: Կապիկն՝ անասնութեան կարգէն երեւելով, մի-
թէ կրնայ այդ հրաշալիքները կատարել. միթէ կրնայ ապապայն
նախատեսել, իրեն կէտ նպատակի ունենալ վախճան մը:

Ո՛ւր են իւր գիտական գիւտերը՝ որով մարդկութիւնը ճո-
խացուցած ըլլայ: Ո՛ւր են նորա ճարտարութիւնք որ իւր բարձր
հանճարը ցուցնեն: Իմացական կարողութիւն չունեցող ուրիշ
էակաց նման է ամենեւին, որոնք իրենց կեանքը վարելու հա-
մար բնազգման լոկ տկար լոյսն ունին: Հետեւաբար չհասկցուիր
այն մարդոց յիմարութիւնն որ կապկի հոտ կ'առնու ի նմանիս իւր:

Խօսեցանք մինչեւ զայժմ այն զգայական գործողութեանց
վրայ՝ որք իմացական գործողութեանց նախակարգ պայմանն են,
եւ որք առանց օգնականութեան իմացականութեանն կրնան
լիովին կատարուիլ: Այժմ կը մնայ մեզ խօսիլ իմացական գոր-

ծողութեանց վրայ որոնք մարդուն արժանապատուութիւնը աւելի պայծառ եւ յայտնի կը ցուցնեն, եւ են դատողութիւն, ընդհանրացումն եւ պատճառաբանութիւն:

Ա. Գաղափարներ:—Դատողութիւնն է՝ երկու գաղափարաց մէջ եզած կապակցութեան ըմբռնումը, որ եւ կ'ըլլայ նախադասութեամբ մը որոյ երկու եզրներն զօղով մը կապուած են:

Կապակցութիւնք կամ յարաբերութիւնք գատողութեան առարկայներն են: Եւ յիրաւի, մեր կենաց մէջ՝ երբ միայն իւր բնական գործունէութիւնը կը գործածէ, մեր գաղափարները կը վերլուծենք, ուրիշ գաղափարաց հետ կը համեմատենք գանոնք, որպէս զի անոնց սերտ կապակցութիւնը լաւ եւս յայտնի ընենք: Ըստ այսմ կրնայ ըսուիլ թէ՛ մարդոյ կեանքը կայացեալ է շատ մը էականց մէջ եզող գոյութեան, նմանութեան, պատճառականութեան, յաջորդութեան կապակցութիւններու կատարեալ դիտութեանը վրայ: Ստորգոյթիւնք (catégories) այսպլ եւ այլ յարաբերութիւնները յայտնելու կը ծառայեն: Ստորգոյթեանց վրայ Արիստոտելի եւ Քանթի կամ Պիւթագորասի կարծիքներն ինչ որ ալ լինին, մենք միայն երեքով զբաղինք որք են գոյացութիւն (substance), պատճառականութիւն եւ վախճանականութիւն:

Գոյացութիւնն է ստորգոյթեաց ենթակայն, անփոփոխելի ենթակայ փոփոխման. կամ լաւ եւս, Արիստոտելական սահմանը տալու համար կ'ըսեմք. «Գոյացութիւնն է այն որո՞՞ւմ պարզածի լինել յինչեան եւ ոչ յայլո՞՞մ»: Ըսինք 1. որո՞՞ւմ պարզածի, զնելու համար տարբերութիւն մը ընդ մէջ իրին իսկ, եւ եղանակին որովնա է արդեամբք (actu). 2. յինչեան եւ ոչ յայլո՞՞մ, ցուցնելու համար թէ գոյացութեան յատուկ է յինքեան ըլլալ եւ ոչ յայլում, իբրեւ յենթակայի, ինչ որ յատուկ է երկրորդական հանգամանաց (accident):

Արարող պատճառն է հարկաւոր, բաւական եւ որոշիչ պատճառ զիպաց իրիք զոր արդիւնք կ'անուանեմք: Պատճառի եւ արդիւնքի մէջ պէտք է ընդունիլ հարկաւոր եւ սերտ կապակցութիւն մը, առանց որոյ անխմանալի կ'ըլլար, եթէ պատճառը պատճառաւորելու կարողութիւն չունենար: Յաջորդութիւնը սակայն պէտք է զանաղանիլ պատճառէն, զի յաջորդութիւնն, առանց նախակարգ պատճառի արդիւնք ըլլալու, կրնայ տեղի ունենալ: Գիշերը կը յաջորդէ աւուր լուսոյն, սակայն կրնայ ըսուիլ թէ ցերեկն արարող պատճառ է զիշերոյ:

Վախճանն է այն նպատակն որուն համար բան մը կը գործուի: Ամէն անգամ որ էակ մը կը գործէ, որոշեալ արդիւնք մը յառաջ բերելու համար կը գործէ, եւ այս արդիւնքն վախճան կ'ըսուի: Բայց վախճանահանութեան զազափարը ո՞ւր վնասուելու է: Մեր յատուկ եւ սեփական գործօնէութեան ղիտակցութեան մէջ: Եւ յիրաւի երբ ո՞ր եւ է գործօնէութիւն մը բան մը իրագործել կ'ուզէ, այդ բանը կ'երեւայ իբր ասպագայ արդիւնք այդ իբր պատճառ նկատեալ գործօնէութեան: Բայց երբ այդ առարկայն գործօնէութիւնը գործելու կ'որոշէ, յայնժամ այն առարկայն կ'երեւայ իբր պատճառ պատճառի, այսինքն իբրև վախճան:

Հետեւաբար, դատողութիւնն՝ որ գոյութեան, պատճառականութեան, վախճանահանութեան, նմանութեան եւայլն, զանազան կապակցութիւնները կ'ըմբռնէ, պարզապէս իմացական գործողութիւն մի է. որ եւ ընդ մէջ մարդոց եւ կապիլի խոր վիճ մը կը բանայ՝ զոր ոչ ինչ կրնայ լնուլ երբեք: Նոյնը կ'ըսեմք նաեւ ընդհանրացման համար եւս:

(Շարայարեյի)

Յ. Վ. ԲՕԼԱԹԵԱՆ

Ը Ն Տ Ե Ր Ա Ս Ա Յ Ո Ւ Ա Ծ Զ

Բնութիւնն՝ Աստուծոյ գոյութեան վերայ ամենէն առաւել յստակ խօսող մատենան է:

Լու ՌօշՔուգօ

Զգոյշ եղիք զի մի՞ գուցէ խօրական բարձրամտութիւն մի մտտի փառօք հրապուրէ զձեզ:

Պօպօ

Ով որ կը ջանայ հաճոյ լինել ամենուն, ոչ ումք կրնայ հաճոյանայ:

Փ. Փ. Ռուսօ

Դժնդակ դաւը համբ հեն, նոքա արտասուօք չին արտայայտուիլ:

Դաստոյ

Մուռացօնք՝ անէութեան կը նմանին:

Մարտօնքի

Աղէտաբեկ մարդն՝ ոչ եւս է մարդ

Աղիւոս

Ներելի ազահութիւնը՝ ժամանակինն է միայն:

Պլանշար

Մեր ամենաբուն ըզծից լրացումը մեր դառնակսկիծ ցաւոց
աղբիւրն է յաճախ:

Սենեկա

Չարիք՝ թեւաւոր են, իսկ բարիք՝ յամբ կը քայլեն:

Վոլդեռ

Արդարութիւնն՝ օրինաց հողին է:

Կիլերոն

Ոչ ոք երջանիկ է նախ քան զմահ:

Սենեկա

Ապագայն՝ Աստուծոյ ծոցոյն մէջն է:

Նարոլէոն

Մասց կուրութիւնը՝ մարմնոյ կուրութեան չափ արժանի է
է արդահատանաց:

Ձէսքրճիլտ

Ճշմարիտ իմաստասիրութիւնն՝ ի կրօնս կ'առաջնորդէ զմարդ:

Պագոն

Մարդոց առածներն՝ իւրեանց սիրտը կը յայտնեն:

Վօլմարկ

Ինչ որ կը պահանջէ առաքինութիւնը՝ ջանացէք կատարել
միշտ:

Ժ . Ժ . Ռուսօ

Ճօխից ընկերութիւնը՝ պարահանդէս մի է զիմակաւոր:

Մարտօնքի

Աշխարհը՝ ճշմարիտ հեծանախաղ (տանկա-փէշէ) մի է:

Պէլ

Բոլոր դձձութեանց ամենէն ամօթալիցը՝ սուտակասպասու-
թիւնն է:

Պագոն

Աստուած ոչ ումիք պէտք ունի, բայց մեք ամէնքս իրեն
պէտք ունիմք: Ֆենեկուն

Կեանքն՝ երկուդի է. վախցէք թիւր ճանապարհ բռնելէ.
մին՝ կը տանի ի բարին, միւսն՝ ի չարն:

Պիւբագոր

Հարկ չէ թշնամանել՝ ուսուցանելու համար. եւ վիրաւորել
օգտակար լինելու համար: Լա Հարսի

Քունն եւ յոյսն երկու ցաւացածոյց դեղ են՝ զորս բնու-
թիւնը կը չնորհէ մարդկութեան:

Մեծն Փրիդէրիկոս

Բոլոր խղճագէտ աստուածաբանից լաւագոյնը՝ խղճմտանքն է:
Ժ . Ժ . Ռուսօ

Հարստութիւնն՝ յաճախ հիքութեան մի վերջն, եւ այլ հի-
քութեան մի սկիզբն է: Սենեկա

Տարակոյսը՝ ճշմարտութեան դպրոցն է:

Պագոն

Գիտութիւնն՝ առանց առաքինութեան փոխանակ լուսա-
ւորելու կը էութեանէ զմարդ:

Սողոմոն

Ժամանակի խնայութիւնն՝ օգտակարագոյնն է:

Էնուրքք

Բաւական չէ ընտիր յատկութեանց տէր լինելն, պէտք է
նաեւ խնայող լինել:

Լա Ռօշճուգօ

Ազաճն՝ իւր հողին կը թաղէ իւր ոսկւոյն հետ:

Ս . Բարսեղ

Հաստեաց, Կոմիտաս Ա. Ոսկիան

Ա. Կ Ն Ա. Ր Կ

Հ Ա Յ Ա Թ Ո Ւ Թ Ա Յ Ի Ց Վ Ր Ա Յ

Շարայարութիւն (*)

Բարաձայնք զանազան բաժանումն ունին, ուստի ծագի հե- տեւեալ զուցակն երեք զլիաւոր բաժանմանց սիւնակներով. յո- րոյ իւրաքանչիւր տող առանձինն դարձեալ բաժանումն է ըստ հնչմանն աստիճանի թաւութեան, հորէլ՝ աբար, մինչ սիւնակքն ըստ հնչմանն ծագման, ուղղահայեաց.

	Նուրբ.	Միջակ.	Թաւ.
Շրթնային	պ	բ	փ
Ստամնային	տ	դ	թ
Պառն	վ	-	ֆ
Կոկորդային	հ	ղ	խ
Կէս կոկորդ.	կ	զ	ք
Նայք } Շրթնային	մ	-	-
	լ. ն. ր.	-	ռ
Կիսաձայնք	յ. լ.	-	-
Շչօղք կամ Սուրբ }	զ	-	ս
	ժ	-	շ
	ծ	ճ	ց
	ճ	չ	ղ

Չանց առնելով պահ մի նուրբ եւ միջակ սիւնակներն սկսիմք թաւ գրոյ սիւնակն քննել:

Յայն եւ Հայ աթուրթայից յարաբերութիւնքն յայտնի կը զուցընեն մեզ որ Մերս Հարք քամաձին հաճոյլք ծնունդ տու- ած չին այդմ, այլ հայկական նշանադիրքն ստեղծած կամ կողած ժամանակ Մերսովք զգիրն առձեռն պատրաստ կերպաձեւէր, զնայ- երէն աթուրթայն փոխարելով ըստ անասլաութեան աթուրթայից հելլենաց- ոոյ. ուստի նման ընդ նմանի զուգելով եւ ձայնակցելով, եթէ տառարարձութեան կանոնն եւս ընդունիմք եւ խստիւ պահան-

(*) Տե՛ս Պատկեր Գ. Տարէ Լէ- 1

Չեմք, դարձեալ անուրանալի է որ այդ կանոնն թաւ սիւնակին վրայ չազդեր, այլ ընդհակառակն յունական գրոց բացարձակ ճշդութիւնն՝ ըստ կարելոյն, եւ նմանաձայնութիւնն ունին. մերթ եւս ամենեւին համանմանութիւնն ըստ ձեւոյն:

Ապա թէ ոչ ո՛ւր է հելլենական սիւղորայից համանման անսայթաքութիւնն հայկականիս:—Այս բաւական վաստ մ'է մեզ սնդելու՝ թէ բաղաձայն գրոց ձայնն ըստ առաւելութեանն չփոթած եմք մեք. Նո՛րք կոչած եմք ինչ որ Մէջակ է, եւ Մէջակ կը հնչեմք ինչ որ Նո՛րք է. այսպէս է եւ սակաւ մի յառաջ տեսած ցուցակնիս, զոր առանց քննելու կը թողումք առ այժմ: Եւ առ այս յիշել կու տամք միայն՝ զի ըստ իս՝ եւ բազմաց՝ Նո՛րք բառն Վէջակի հետ տեղափոխելու եմք յուղղութիւն ձայնից՝ եւ հնչմանց:

Այս չփոթ վիճակն ստիպած է զմեզ Գոթարշապուհեան անունն ստեղծել եւ այնու բացատրել այդ անիմանալի առեղծուածն, որով երկու գիր հաւասար են՝ կ'ըսեմք, սակայն հնչմամբ անհաւասար ըլլալնին կը հասկընամք: Ունիմք յունական Փ գիրն՝ որու համ եւ նմանն է Փ ն հայկական, կը հնչեմք զայդ թանձր քենի մի պէս, եւ մեր լեզուի մէջ Ֆ գիրն կը պակսի կ'ըսեմք: Մեսրոպը զայդ գիր յունական ֆէի դիմացն կը դնէր, եթէ լիաշուրթն քէ է դորա հնչումն՝ ո՛ւր կը մնայ հելլէն սիւղորայից անսայթաքութիւնն ընդ մերոյս: Եթէ առայիս ազդեցութեամբ Հայն առ կիրիկեցւոյք պէտք կ'ըզգայր Փ գիրն յաւելուլ իւր այրենարանին մէջ Ֆրանկ բառն հեզելու համար, ի՛նչպէս հապա հայ մատենագրութեան Ոսկեղինիկ զարէն առաջ մինչ ատրական եւ յունական լեզուով ստիպէր իւր լեզուն գրել՝ պէտք չէր զգայր Ֆէ գրոյն, գրտէր թէ յունականն Ֆէ է եւ սակայն քէ՞ կը հնչէր. այդքան բաղմամբիւ անուններն որ Փ կը գրէ հայն՝ մինչև առ Լեւոնեանս, մինչև ՚ի խաչակրաց գալուստն՝ քէ՞ կը հնչէր. անհանդուրժելի մտածում մ'է այդ եւ բացարձակ սուտ: Մեսրոպը գրոց զիւան ընելէ յետոյ՝ ՚ի նմին քաղաքի Հոռոփանոս անուն հելլենական զպրութեան գրող մի կը գտնէր, որու հետ հայկական նշանագրոց ընտրութիւնն կը կատարէր, «նրբագոյնն՝ կարճն եւ երկայնն՝ զառանձինն (պարզ) եւ զիրկնաւորն (կրկնակ)» յերբայց կը գատէր եւ կարդաղէր, կ'ըսէ Կորիւն, եւ կ'ըսուէր թարգմանել: Յոյնք ունին իրենց թաւ գրերն եւ թաւ առանձին նշանիկն (՝ մակակէտ կամ փշիկ մի). Փ. X. Յ թաւ են. լատինք ունին իրենց թաւ գրանշանն կամ հաղագն H, եւ T կամ P

գրոց հետ զուգելով կը կազմեն թաւ գրերն, նման բաղաձայն երկբարբառի մը, նոյն գրոց դէմն կը զետեղեն նախնիք:

Θ	th	թ
Φ	ph	փ
Χ	kh	խ. ք.

Կարծեմ անհնար է տղայական խաղ ենթադրելն զայդ եւ տառադարձութիւն ըսելով անցնիլն. կանոնն եւ նմանաձայնութիւնն ստոյգ է:

Հայն ալ ունի իւր թաւ գրերն, եւ այդ նշանն զոր յոյնք թաւ (') կը կոչեն՝ հայն Հ կ'անուանէ: Ըստ լատինական Ի գրոյն եւ մերս Հ կը կաղմէ թաւ գրերն, եւ ըստ յունին որիչ եւ մեկին մեր առանձին գրերուն կու տայ իւր հնչումն, գրեթէ առհասարակ առանց նշանակուելու յայտնապէս.

Յոյնն կ'ըսէ	Θεων
Հատինն «	Theon
Հայն «	Թէոն:

Եւ կրնամք կարծել թէ զիւր մի աւելի կամ պակաս կամ տարբեր ամենեւին՝ հնչման վրայ չազդեն. եւ մանաւանդ մեր լեզուին մէջ ուր այնքան առատ են գրերն. յայտնապէս ոչ ուրեմն կորուսած եմք թաւ գրոց բուն ձայնն:

Թաւ գրերն վերէն ՚ի վար կրկնակք (կրկնաւոր) են. նուրբ կամ միջակ գրոց վրայ Հ հագագն աւելցունելով՝ կ'ունենանամք թաւ գրերուն ճշդիւ ձայնն. իսկ Ռ րէի եւս մերթ կրկինն է, այսինքն ՐՐ. այսպէս

ϕ	—	պհ
(ϕ)	—	վհ
թ	—	դհ. տհ.
խ	—	խհ
ք	—	կհ
ռ	—	(ռհ). հռ. րր.
ս	—	զհ. հզ.
շ	—	ժհ. հժ
ց	—	ծհ. հծ.
ղ	—	ճհ.

Քննեմք մի առ մի:

Աթու թայական ցուցակին մէջ նախնիք յունական Փ գրին դէմն կը զետեղեն մեր կրկնաւոր թաւն Փ, ամենեւին նման ըստ

ձեւոյն. կրկնակ է, ուստի Հ ի թաւ հնչումն ունի յինքեան եւ հաւասար է պէ լծորդի հնչմանս կարելի չէ ըսել թէ այդ գիրն այդչափ յայտնապէս իւր բնիկ ձայնէն հեռի Բ գրին նմանահնչիւն լինի Յունական փափկաձայնն ո՛ւր, ո՛ւր եւ մերս լիաշունչն լիաշուրթն: Յոյնն Պ գիրն լեզուի ծայրիւն կը հնչէ, նոյնպէս եւ Փ ն, իսկ մեք բերանալիւր. կարող եմք թերեւս առարկել նախնեաց «յո՛ւնական ձեռնաձայնն ձե՛րեւեթն». սակայն գիտնալու եմք՝ որ մերս այժմեան՝ նոցին նախնեաց մերոց կրկնած «սորական իսկորդալիւր իսկորդալնն» է. եւ սակայն նախնեաց բանն ոչ եթէ գրոց եւ ստոից նկատմամբ է, եւ ոչ իսկ բառից, այլ առհասարակ լեզուին կազմութեան եւ հնչմանն համար:

Կորուսած եմք մեք Փ գրին բուն հնչումն որ է ՊՀ. օրինակաւ մի բացատրեմք. Սէֆական բառն 'ի ձեռագիրս երկու կերպ է, մին յիշեալն եւ միւսն ՍէՊՀական. իսկ այժմեան ոմանց գրութիւնն ՍէֆՀական՝ չգիտեմ ի՞նչ կանոնաւ է, զթաւն եւ զկրկնաւորն թաւացուցանելով: Հետեւաբար ՊՀ կրկնակ լծորդն հաւասար է Փ թաւի որ թլուատ է եւ կակուղ նման Ֆ ի Յատուկ անուանց եւ օտար բառից մէջ նոյն է կանոնն:

Փարաւոյն—Փ—PH—Փ.

Փիլիսոփայ —Փ—PH—Փ.

Կարող եմք եւս ըսել զի այս գիր կատարեալ Ֆ (Փ) գիրն է ըստ յունական ձայնին եւ նմանութեան, եւ զի Մետրովր 'ի նոցանէ առեալ եւ յարմարեալ 'ի մերս. եւ որ ժամանակաւ փոխուած կամ մոռցուած՝ օտարամուտն Ֆ ծնունդ է գտեր առ յետին նախնեօք: Ոմանց ԶեֆՀիան (ՓՀ) բացարձակ սխալ մ'է, զեփիւր—Փ յունական, եւ յոյն բառ է, հայն կ'ըսէ Սիւֆ, Սիւֆ, եւ այլն:

Թ թաւ եւ կրկնակ է յունական Պ ի համաձայն եւ համադաս. ինչպէս առհասարակ թաւ գրոց՝ նոյնպէս եւ սորա կազմութեանն եւ հնչման մէջ է Հ գիրն. ուստի չէ ուղիղ մեր այժմեան հնչումն նման Դ ի:

Անընդհատ գրի երբեմն Անընթատ

Ընդհանուր Ընթանոր

Այս կերպ գրութիւնք (թոյիւ) այս բառից թէ եւ խոտելի են, սակայն մեր ինչորոյն լաւ փաստաբանք են:

Խ կրկնակ է նման վերնոց եւ Հ գրիւ կակղացեալ: Մեր այժմեան հնչումն ըստ ամենայնի իսկորդալիւր իսկորդալնն կոչուածն է. Խ յունական X ի նման պէտք է հնչի, զի

զուգարաս է եւ հետեւաբար զուգածայն ըստ հելլէն սյրուբե-
նի յարակցութեան ընդ մերոյս՝ մերս Խ եւ Ք յանդիմանին յու-
նական X գրի. յունականն մեր Խ ի աւելի մօտ է քան Ք ի,
թէ եւ դժոխաւոր է մերոյս այժմեան ձայնն, եւ Ք կէս կոկոր-
դային է եւ այլապէս հնչի քան զխէ եւ X, ուստի չնճք կարող
պահանջել որ գէթ երբեմն այդ Խ մեղմ եւ լերկ հնչի, որով մեր
նախնեաց թողած մի պակասն հողացած համարիմք, քանի որ
նոքա զլացած են մեզ յունական X ի համաձայնն: Բայց այդ
չէ իրաւ. նոքա թողած են մեզ ամեն բան ըստ պիտոյից եւ
պատշաճին, սակայն մեք ամեն բան աւրած եւ փճացուցած եմք.
ունիմք օրինակներ:

ԲաՂդ	—	ԲաՂս
ՎաՂճան	—	ՎաՂջան
Հաղթ	—	Խաղթ
ՄժէՂ	—	ՄժէՂ

Ք յունական X ի համապատասխան է, թաւ է եւ կրկնակ
ըստ վերնոց: Եթէ X ի համադաս եւ կէս կոկորդային իբրեւ

X — ch — Ք. (Քրիստոս)

ապա նոցին համապատասխան եւ զուգորդ ձայնակից գէթ իբր
(Քհ):

Եթէ այդպէս հաւասարք կամ մերձաւորք են

X — ch. kh — խ, ք

հապա ուստի՝ ՚ի մեզ այլանդակ հնչումն Խ թանձրալորոյն. X ՚ի
Ք կը յանկի ըստ նախնեաց ՚ի բանն Քրիստոս. ՚ի Խ ՚ի բանն
ԲաՂճա:

Ո թաւ եւ կրկնակ, կրկին ՐՐ ներու եւ կամ ու կամ հո-
ր հաւասար է: Յունական սկզբնականն P թաւ է միշտ եւ թաւ
նշանն ունի. յոյնք կը գրեն P, լատինք RH, R, մեք Ռ, ՀՌ:

'Póլլո — Roma — Հոմ, Ռոմ.

'Pήτωρ Rhéteur — Հոբոր — Ռեբոր

ՏաՐՐ — ՏաՌ

Ս նման վերնոց. դժասն, ադր, ալէպին, զքն, բառից հն-
չումն լաւ կերպով բացատրեն մեզ Ս ի եւ Ջ ի յարաբերութիւնքն.
աւելցունեմք Հ գիրն Ջ էն առաջ եւ կ'ըզգամք լաւ եւս ՀՋ ի
համապատասխանելն Ս գրոյն որ թաւ է եւ կրկնակ:

Շ Ս գրի լծորդ է եւ ըստ նմին թաւ. Երէ աՇափճանացն է
երէ աՍափճանաց.

Շ հաւասար է եւ համաձայն ժՀ ի եւ կամ Հժ ի. զորօրինակ պժգալ—պՇկալ, պՇգալ

Ժաժ ըստ սամկին—Շարժ

Յ կրկնակ թաւն՝ համաձայն է ՄՀ ի. ց, շ, ս, սուր տառեր են, ց լծորդ է Շի, զորօրինակ

Վէց—ՎՇդասան

Իսկ ՍՏ լծորդն հաւասար է ց գրի զորօրինակ

ԻաՑ—ԻասՏ

ԿբՑէր—ԿբՏսէր

հետեւաբար Յի ձայնն Ձի չմտեղու է, այլ Շի, Սի, ՍՏ եւ ՏՍ ի մօտ, որ է ըստ թաւութեան իւր նուրբ ձայնակցին ծհ, հծ:

Ձ թաւն ծնունդ է եւ համաձայն ժՀ ի Ռամկերէն հոբ հնչելն զհոբ արգարացի է իբր հոբ, որ բնիկ իսկ Ձ դրոյն ձայնն է, զոր կորուսած եւք մեք եւ կը ձայնեւք Ձոբ, Ձ—Ձ:

Ապաքէն ըստ մեր այժմեան հնչման անօգուտ ժամանակ վատնած են մեր նախնիք եւ ընդունայն վատակամ վերոյիշեալ թաւ գրոց ծնունդ եւ կեանք տալով, զի հիւսած եւ բարգաժ են այնպիսի գրեր՝ որոց նմանք չստ այն է զի չէին պահուեր ՚ի մեզ, (ըստ այժմեան հնչման), եւ մանաւանդ թէ ոչ միայն անօգուտ եւ ընդունայն յոգնած են՝ այլ եւ վնասակար արդիւնք արտադրած, զի այդ թաւ գրոց էութիւնն՝ ուղղադրութեան ամենամեծ գժուարութեանց մին է եւ ժամանակի անբաւ կորուստ, մանաւանդ անխարժից համար, զոր հաղիւ թէ կարողանան ըմբռնել, եւ զայդ ոչ ամենքն, եւ այդ եւս ոչ կատարեալ:

Այժմեան ուղղադրութիւնն ամեն մի բառի քննութիւն կ'ըստիպէ, տակնուվրայ ընկել է բառն՝ եթէ կ'ուղեւք այնր ուղիղ գրութիւնն՝ գիտնալ Սոողանութիւնն ՚ի սպառ անօգուտ է այժմ եւ ընդունայն յայդ պէտս. վասն զի գրոց հնչումն կ'անգիտանամք:

Ինչո՞ւ սակաւ մի գրապէտ հայն գաւառացի երբ խօսի՝ ըսածն առանց նեղութեան կարելի է փոքրիկ տղու մ'անդամ գրել տալ ամենայն ուղղութեամբ, մինչ երբ հմուտ կարծեցեալ տեղացի մի խօսի կամ ընթեռնու՝ կը գժուարանայ ինդիրն. խեղճ տղայն ինչ վարանմանց մէջ է, ի՞նչ է պտտճառն.— փոսն զի գրոց ճշդիւ ձայնին չեմք սովորած՝ չունիմք, եւ չեմք արտասաներ մեք, եւ այդ մանաւանդ թաւ գրոց:

Թաւ գրերէն չհեռացած փակագիծ մի բանամբ աստէն,
Ըստ մեր այժմեան սովորութեան Խնդրել բային աշխարհա-
բար գրութիւնն ֆնորել կ'ընդունինք. ճիշդ է այդ թէ ոչ:

Գրաբար կ'ըսեմք Խնդրել վնեակեան հին գրութիւնն յաշ-
խարհաբարին է ֆնորել, նոյնպէս եւ բառարանք, իսկ նորն ըստ
ումանց ֆնորել:

Քանի որ Խնդրել բառին առաջին զիրն թաւ է՝ հնար է
ըսել թէ 'ի թաւ Փ դարձած է յաշխարհաբարին, իսկ Ր լերկ եւ
նորք տառն նայ գրոց՝ ինչ օրինօք կը դառնայ 'ի Ռ թաւ եւ
կրկնակ:

Լաւագոյն չէ՞ արդեօք Ր ն պահել իւր տեղն եւ ըսել:

Խնդրել — Փնամել

Հարցում մ'է զոր ես կ'ուղղեմ, համակրելով միշտ վնեակ-
եան նոր եւ մասնակի գրութեան՝ որ է Բնամել:

Նուրբ եւ միջակ գրոց վրայ լռելով՝ առ այժմ բաւական կը
համարինք ըսածնիս:

Կարճաօտ մի տեսութիւն ընելու մտօք՝ մակնիէսն կամ
ապաթարց նշանն առնուածք 'ի քնին:

Մակնիէսն ուղղագրութեան մի նշանն է որով պակաս կամ
կրճատեալ զիրն կը յայտնեմք, այսպէս,

'տտ աւազակին, կ'ըսեմք, 'տտ' այն, եւայլն

Որպէս 'ի գրաբարին՝ նոյնպէս յաշխարհաբարին ունիմք ՈՉ
մասնիկն բացասական, որոյ ըստ ամենայն զլիտոյ համանիչ է Չ
զիրն ինքնին առանց որ եւ է ձայնաւորի ոչ նախընթացի եւ ոչ
հետեւորդի Չորօրինակ չասել, չընել, չերթալ, չսօսիլ, եւայլն:

Այդ առ ինչ է այժմեան ապաթարցի նշանն այդ Չ գրին
վրայ: Մակնիէսն նշանակէ պակաս է, իսկ Չ գրին քով բան
չպակտիր, ոչ յառաջ եւ ոչ յետոյ. զի ինքնին իսկ ՉՈՉ նշանա-
կէ. բայց առանձինն չբանիր:

Իսկ եթէ բաղաձայնի մի քով ՉԸ ձայն տալն է պատճառն՝
այդ ինքնին բաղաձայն ըլլալուն է. զի բաղաձայնն ինքնին՝
ձայն չունի Ուստի թէպէտ եւ ընթերցման եւ սողադարձի ժա-
մանակ Ը զիրն պէտք է դնել՝ սակայն ոչ բնաւ ապաթարցի
նշանն. ապա թէ ոչ հայերէն ամեն բառերու վրայ յորս Ը զիրն
կը գրուի 'ի սողադարձին՝ ապաթարց նշանն ալ դնել կ'ըստի-
պիմք, մանաւանդ նայ տառերուն քով, որ բացարձակ սխալ մ'է:


Ուստի այսու համառօտ մի տեսութիւն ըրած համարելով հայ աթուրթայից թաւ զրոյց վրայ, մեր այժմեան այբնարանն զէթ կարծեմ՝ եթէ ոչ զմեզ՝ Սահակ եւ Մեսրոպը՝ ի զարթնուէն պիտի գտնեն այն խղճալի վիճակին մէջ, յորում անհրաժեշտ պէտք պիտի համարին որպէս յանցելունս յԱստուած ապաւինելով զրերն հարթիկ եւ նոցա ձայնն որոշել վերստին, զի այժմեան մերսնոցա երկն չէ, նոցա ծնածն չէ. բարեղծնական իտանակոյտ մ'է զոր ոչ ոք կարէ հասկընալ. մանաւանդ երբեակ տառերն՝ (որպէս գ. կ. ք. ծ. ձ. ց. ա. դ. թ. բ. պ. զ. ճ. ջ)՝ յորոց եթէ առաջինքն զանազանին՝ երրորդքն ըստ մեր հնչման անօգուտք են:

(Շարայարեկի)

ՍՍ.ՀԱ.Կ Վ. ՆԱ.ԶԱ.ՐԷԹ.ԵԱ.Ն



ՀԱՅՐԱԽՕՍԱԿԱՆ



Ս. ԵՊԻՓԱՆ — 403

Ս. Եպիփան Պաղեստինոյ աննշան գիւղօրէկոյ միոյն մէջ աշխարհ եկաւ 310: Նորա ծնողքն հրեայ էին, որով իւր նախնական կրթութիւնն ալ ոչ գոհացուցիչ էր: Ս. Եպիփանի քրիստոնեայ ըլլալուն պատճառն Պաղեստինոյ Միայնակեացք եղան, որոնց բարի օրինակներէն չարժեալ ոչ միայն քրիստոնեայ եղաւ, այլ նաև առանձնացաւ անաստտ մի ուր հիմնեց նաև վանք մի որուն վանահայրութիւնն ալ ըրաւ 30 երկար տարիներ 367

անուանուեցաւ Եպիսկոպոս Սաղամինայ. իրեւ Եպիսկոպոս Ս. Եպիփանս զորձեց յօրում եւ ի փառս Եկեղեցւոյ 382 Անտիօքոյ հերձուածին պատճառաւ ստիպուեցաւ Հռոմ երթալ Այս ատեններս էր որ Որողինէսին վարդապետութիւնը երկու զանազան կուսակցութեան բաժանած էր Արեւելքն. Ս. Եպիփանս մահու շտի հակառակ էր որողինեան վարդապետութեանց, բայց իւր այս ծայրայեղ բնաւորութիւնը պատճառ եղաւ զի 394 ին միտնալով Աղեքսանդրիոյ պատրիարք Թէոփիլոսի հետ սկսաւ մաքառիլ Ոսկերերանին դէմ, եւ մինչեւ իսկ պաշտպան եւ ջատագորով կանդնիլ այն հայրապետաց սրճնք դուստրեցին այն նշանաւոր Հակածողմիլ, որ եկեղեցական պատմութեան մէջ ծանօթ է: Այսու հանդերձ ի վերջոյ Ս. Եպիփանս ի միտ առաւ իւր կողմնակիցութիւնովը առած սխալ քայլն, եւ զըջացաւ եւ վախճանեցաւ 403 ին:

Ս.Եպիփանսի գրութիւնը թարգմանուած են հայերէն ի նախնեաց. կը յիշուի 1. Խօսք յաղաչս Բարնաբօսին (Εἰς τὸν εὐσεβόλογον) Physiologues 2. Հասարոյ քերտ կամ Պարունակած քերտ անշուշտ Ηεαλάριον (Heilmittel Rästtein)—ընդդէմ Հերետութեանց կոչուածն է:—Ուրիշ կան շատ բազմաթիւ ճատեր եւ գրութիւնք, որոնք տարակոյս չկայ որ ստանուեն են, բայց դուչէ ոմանք Սրբբայն այս կամ այն հարազատ գրոց թարգմանութիւն ըլլան: Ասոնցմէ կան բազմաթիւ ձեռագիրներ, որոնց յոյն բնագիրը դեռ ծանօթ չէ, եւ սրոնցմէ շատերն անշուշտ ուրիշ մատենագրի են, եւ օրինակողներէն Ս. Դամասկոսցւոյն տրուած: Այսպէս կը յիշուին ա. ի սկզբնաքեր արարածոց եւ աւերարանական քարոզութեանց եւայլն, 10 ճառք, որուն մէկ վկայութիւնը կը յիշէ Խորենացի իւր Պատմութեան մէջ (Գիրք Ա. գլ. 2) «Եպիփանսիսով ի հերձոածոցն յանդիմանութեան, եւայլն ք, 7 ճառք հաստակոտորք յայլ եւ այլ գլուխս կամ զործս աւետարանի, այսպէս «ի Ռաբաւորութեանն Հերոփոբի», «յաղաչս Կոստնի գալ ի րաճարն, գալ Կոստնի աւ Եղիսաբէթ եւայլն. գ. ի ձնունք Բրիտոսի, 4 բանք. դ. ի Ռիփարութեան Տեառն. ե. ի դասանն յԹֆիպոսի, ի գալուոր Տեառն քառասներեայ ի Տաճար, ի գալ Սոփոսց, ի Ռիփարութեան, ի մանկունս քեթիլեմեօի, ի Տմ Չարկին, ի Միրոսութեան Տեառն, այսպէս 8 բանք. զ. ի Ռիփարութեան Աւերարանին Յովնաննու, հաստակոտոր 3 հատ. է. յաղաչս Ռեթանրաչ եւ յաւանտարբեւ նշանին ի Կանա Գալիլեացոց, ի Քառասներեայ պանին Բրիտոսի, 2 բանք. ը. յաղաչս վերջնածն ժամանակի եւ վասն յայրուելոյ Եւեփնն, 2 բանք. թ. ի Գալուսոս Տեառն յասորս արձանեկեաց,

ի Դաւաւոր Տեառն ի Բեմանիա, ի Չեթի տար Երկուշաբթին, ի Չեթի տար Երեշաբթին՝ Չորեշաբթին՝ Հինգշաբթին՝ Ուրբաթին՝ (կամ ի խաչկուծիւնն Տեառն) Շաբաթու (կամ թարգմանն Տեառն) յարաքս յարաթեան, ինկաթեր կանանց, վան կոչան թովանայի, 11 բանք ժ. այլ եւ այլ ճառք համբարչման, հոգեգալստեան եւայլն թուով 4:—Ս.յս ամէնը կը բովանդակէ ձեռագիր մը գրեալ ի Լէժ, յամի Հայոց Ձ Մ Գ (=1304) ձեռամբ Յովհաննէս քահանայի ի Վանայ գիւղս, որ կոչի Աւան (կամ այժմ ի Տաճկաց՝ Իստեք, այլ Հայք գարձեալ Աւան կամ նաեւ որչափ կարծեմ Աւանց ալ՝ կ'անուանեն):—ժա. 4 ճառք ի գոթոման Ս. Կոստին, ի Իսաչի, ի Յարութեան Տեառն, ի Դաւարառահն (2) վերջինն անշուշտ ստանուէն ի ձեռագրին Էջմիածնի, թիւ 915 եւ 910. ժք. Մեկնութեան Ռաբոտորաց, Ձեռագիր Էջմիածնի թիւ 1091, գրեալ յամի Չիթ (—1280) ի ձեռն թովանայ վարդապետի. ժգ. Սպարտաց Մեկնութեան, 11 բանք. ժդ. Այլ եւ այլք, ի խաչն, ի Յովսէփի, եւայլն թուով 7. ժե. Շինծու Հարցումն Թէոզորոսի քահանայի ընդ Եպիփանուս: ժը. Հարցումն Մեկնորդի առ Եպիփան եւ Եղիսի առ Եպիփան. ժե. վան պրորօմանց եւ Ռաբոտորութեան Հ.ից. ժը. ի ճան ժի՛ առատեաց. ժն. Մահ (ժւ) Մարգարէից (ստանուէն. հաւանականաբար նախ ասորերէն գրեալ, յետոյ լուսարէն թարգմանեալ. հայն ալ յասորեոյն կ'երեւայ): ի. Եպիփանու վանն պիանց. իա. Եպիփանու վան Չափոց եւ Կշոց (De mensuris et ponderibus scil. s. Scripturae) կ'երեւայ թէ թարգմանուած էր, թէ եւ չի յիշուիր. Անանուն Շիրակացին համանուն գրոց մէջ կը գործածէ զայն: Գիրքս նորոգ թարգմանեց եւ հրատարակեց Հ. Մկրտիչ, վրդպ. Աւգիբեան. (Քաղաքութեան Չափոց եւ Կշոց. վննտիկ 1821, էջ 1—20): Իսկ Անանիա Շիրակացեոյն յիշեալ գիրքը կը զանուի Վիեննական Մխիթարեան Հայր գրատան մէջ Ձեռագիր, թիւ 2, 49:

Ս. Եպիփան կրգած է նաեւ բազմաթիւ հոգեւոր տողեր եւ մեղեկիւններ, որոնց հետքս կ'ուզեն զանալ ոմանք մեր շարականաց մէջ: Ոչ տակաւ կ'ընծայեն Լոյս Ձուարթը(1) Եպիփանին, բայց այս կնթագրութիւնս ամենեւին իսկ առանց բանաւոր պատճառաց է:

(1) Թե ո՞վ հելլենակ է եղած այս երգին որոշ բան յը չենք կրնար գիտնալ: Խորոզ Անյ. Եպ. Կըսե. «Գլոյս զաւարթ ի Լուսաւորան երգին»:

Նոյնպէս մեր հոգեգալտեան, Աւագ Ուրբաթու եւ մեծ Պահոյ շարականներն Ս. Եպիփանին գրիչն չեն:

Ս. Եպիփանին գրութիւնք այնպիսի ոճ մ'ունին, որ հազուապիւր է բազմաց: Խորունկ եւ զիանականօրէն կը զննէ Եպիփանի բերածն լրտաճները, ցուցումներն ու խօսքերն: Ս. Եպիփանի այնպիսի ճոխութիւն ստացած էր նախկին Եկեղեցւոյ մէջ որ Ս. Աւգոստինոս կը գրէ Ս. Եպիփանին նկատմամբ. «Vir inter magnos habitus et a multis in catholicae fidei sanitatem laudatus, adprime sanctus, miraculis clarus, erga pauperes liberalis, plurium linguarum, etiam hebraicae peritus»:

Այս շարականաց հեղինակն է քաղցրախօսն Ենորհային, Հայաստանեայց Եկեղեցւոյ փառն, որուն յօրինած շարականաց ցանկն (յայտնիք եւ անյայտք) կը զննէք հոս:

1. Երկու աւագ տօնից սրբոց շարականքն մեծ մասամբ, ա. Պետրոսի եւ Պօղոսի, Յովնանու եւ Յակոբայ:

2. Առաքելոց շարականքն մասն.

3. Եօթանամնիցն՝ Իմաստութիւն Երկնային.

4. Թէոդոսի շարականքն մասն.

5. Ս. Անտոնի մասն.

6. Քառասուն մանկանց՝ մասն.

7. Մեծ Պահոյ կիւրակէից կանոնքն.

8. Նինուէացւոցն

9. 10. Աւագ Երկ. Երեք. Չորեքշաբթի կանոնք.

11. Աւագ Ուրբաթու, Այսօր ի կատարումն.

12. Յարութեան Երկու ճաշու շարականները.

13. Ըստ սմանց եւ օրհնութիւն՝ վառ ձայնի Յարութեան, որպէս թէ Ստեփանոս Սիւնեցի Քերթազն մէկպ Խօթն ձայնիցն կրգած ըլլայ, եւ այս մնացածն, որ հաւանական չ'երևիր, մանաւանդ թէ որ ամէնուն ոճն համանման է. ուստի չախալանց է

զէ մեծն Բասիլէոս յիշեալ է ի հոգւոյն ճառն, որ ընդդէմ հոգեմարտիցն «ասէ ին՝ ի վաղոց հէտէ՛ ունի՛մ եւ ի հմոց ասացեալ: Ասէ եւ զայս ին «ո՛ւ՛մ ուսի՛տ ասացեալ ո՛չ գիտի՛մ, բայց յասեմայն ինքնահոգոս էրգեմ, «Եւ զՀոգին Հօր եւ Որդոց հասասար քառոբանիմ. զայս Բարեպոստ: «Եւ ոման՝ մայր բանին զԱնանաբնէն Եպիսկոպոս ասէն զԵփեսոսացին, զի «յիւրոս՝ ճառին իոտք ինչ նշանակութեան որայ բանին ճշմարտութեան»: Մեկնութեան Ժամակարգութեան. Երեւ 200:

ոմանց կարծելն թէ Ութ կանոններն ալ Ներսէս Շնորհալին շա-
րադրած ըլլայ:

14. Հոգեգալտեան ք. օրուան կանոնն, թերեւս հետեւեալ
օրերուն կարգն ալ, վասն զի ամէնուն ոճն համանման է:

15. Վարդալառի ք. եւ գ. օրերուն կանոնքն,

16 եւ 17. Նոյնպէս եւ վերափոխման Բ. եւ Գ. աւուրց

18. Մարգարէից շարականն «Որ ընդ հոգեւէն»

19. Յովհ. Մկրտիչ, «Որ աւերաբոյր».

20. Հրեշտակապետացն.

21. Ս. Յակոբայն.

22. Մանկանցն Բեթղէմէմի, գոնէ մասամբ.

23. Վարդանանց «Նորահրաջ»

24. Ղեւոնդեանցն ըստ մասին.

25. Ննջեցելոց այբուբենական շարականն «Աստուած առեջ»

26. Զարչարանաց շարականքն «Այսօր առճար» եւ «Նորոգող
դէպքեր»:

—Պատարագի մեղեդիներն«Յայս յարկ նորաբանաց». «Որ Գեորգոյն»
«Մնորա՛ յոյժ դուստր լուսոյ»:

—Միւռոն օրհնէքն (անասոյց), ինչպէս օրհնութիւնս Չեռնա-
ղրութեանց մէջ Միւռոնիւ Օծումնս Դարձեալ «Բրիստոս է մեզ մեր
յայտնեցաւ» (անասոյց). նոյնպէս ճաշակման ստենն երգեցուելու
կարճ շարականքն ըստ իւրաքանչիւր աւուրց շաբաթու. զոյս
ճշմարիտ» «Հաց կենաց», որք աւագ Հինգշաբթի օրուան շարա-
կանաց աղբերէն ծագած կ'երեւին:—Ներսէս Շնորհալի եւ Պա-
րազայ իւր. բազմավէպ. եւ այլն:


Յ. Յ. Ա. Ա. Ա.

Ա Ն Ո Ւ Ա Ն Ի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ

Պարոն Տ'Օհսոն (d'Ohsson) անուանի Արեւելագէտն, որ 1852 թուականին մտաւ ի Բարիզ ի հասակի 72 ամաց, ծնած էր ի Կ. Պոլլա ի Հայազդի ծնողաց: Իւր հօր անունն էր Իգնատիոս Մուրատճա, որ ի Կ. Պոլլո Շուկտաց Դեսպանատան Առաջին թարգմանն էր եւ հեղինակ հռչակաւոր երկասիրութեան, որոյ տիտղոսն է «Պատկեր պատմութեան Օսմանեան Կայսերութեան» (Tableau de l'histoire de l'Empire Ottoman). Մեծագիր եռահատոր: Սա իւր որդին առաքեց ի Բարիզ, ուր իւր ուսմունքները յաջողութեամբ աւարտեց, եւ Շուկտաց Շարլ Ժան Պէրնատոթ թագաժառանգ իշխանին անձնական Քարտուղարն եղաւ: Երբ Շարլ Ժան Պէրնատոթ թագաւորական դահն եղաւ, իւր Քարտուղարին Պարոնութեան տիտղոսը սուաւ: Պարոն Տ'Օհսոն հետզհետէ Շուկտական Տէրութեան Դեսպան եղաւ ի Վիէննա, ի Պէրլին, ի Բարիզ եւ ի Լոնարա: Երբ ինքն ի Բարիզ էր՝ հին ազգային ձեռագրոց ուսման պարապեցաւ, եւ անոնցմէ քաղելով հրատարակեց ի Գաղղիական լեզու «Կովկասու ժողովուրդք» (Des peuples du Caucase) երկասիրութիւնը, յորում հեղինակն Ապիւլ Գասսիմ կեղծ անունն առած էր (1): Բաց աստի հրատարակեց նաեւ այլ երկասիրութիւն մի, որ է «Պատմութիւն ձինկիկխանի (L' Histoire de Gengiskhan): Պարոն Տ' Օհսոն Շուկտաց Դիտութեանց թագաւորական Ակադէմիային պատուոյ անդամ, եւ Սթոքհոլմի Գեղեցիկ Դպրութեանց թագաւորական ընկերութեան պատուոյ Գահերէց էր:

(1) Des Peuples du Caucase, par le voyageur Abul Cassim. Paris 1828.



ՊԱՏԿԵՐ տասն է. հինգ օրը մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
կ. Պոլսոյ համար 40 դահեկան
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
բոլորտարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

Իշխարանցիւր թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա . Եւշիլ փողոց
Թիւ. 1, ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին
էրաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU **BADGUERE**

Constantinople, Péra, rue YÉCHIL N ° 1

معرف نظارت جلیه سنک رخصتیه طبع اولمشر